

ԳԻՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

«ԳՈ.ՍՈ.ԿՈ.Ն»ՆԵՐՈՒ ՀՈ.ՅՈ.ՑՈՒՄԻՆ ՇՈՒՐՋ

Ղաղիկեանի աշխարհաբարը իրն է : Անժխտելի իրականութիւն մը՝ իր նկարագրին, իր պատրաստութեան հետ կապուած բան մը, իրմէ անանջատելի : Իր օրերուն՝ տեսակ մը հեղնական ձեւ տրուած էր սա բացատրութեան՝ թէ ինք հնարած է իր լեզուն : Ան՝ համեստօրէն ժխտած էր թէ այդ ստեղծուած լեզուն իրեն վերագրելի չէ, այլ ժամանակակից լաւագոյն գրողներու եւ մեծ գրագէտներու՝ որոնց լեզուին ուսումնասիրութեամբ է որ յաջողած էր ստանալու այն կատարեալ արտայայտութիւնը՝ որ արդիական աշխարհաբարը կը պահանջէր : Ասիկա ապացոյց էր իր ճաշակին նրբութեան, եւ գիտակցութեան՝ քալելու հոսանքին հետ Զգալը թէ ժամանակները փոխուած են, եւ թէ ինքը կոչուած է գեր մը խաղալու այս անկիւնադարձին վրայ, արդիւնք է մեծ իմացականութեան : Ինքն ալ կրնար մնալ այն հիներուն զիծին վրայ՝ որ սիրեցին գրաբարի քղանցքը եւ պերճութիւնը, չկրցան թօթափել անձնական ճաշակի մը գոհացումները՝ հանրական ճաշակի եւ պահանջի փոփոխութեան եւ հարկին զիմաց :

Իր լեզուն նոր էր, ուժեղ, որովհետեւ զրաբարի մայր բռվէին կ'առնէր իր հարստութիւնը . անկէ հեռանալով հանդերձ՝ կը պահէր կապը բանաւոր եւ ճաշակաւոր . կ'օգտագործէր՝ որքան կը ներէր արդի ողին, որքան թոյլ կու տար ճաշակին խիստ պահանջը, թէեւ ունեցած է ինքն ալ իր մեղանչումները ակամայ, եւ մերթ բռնադատուած՝ որոնց պիտի անդրագառնանք քիչ յետոյ : Անդին Գարագաչ մը, Գուրդէն մը՝ որ 1900ական թուականներուն տեսան նոր հասնող երիտասարդութեան հակումները, լսեցին «Արեւելք-Մասիս-Հայրենիք»ի թարմ շոնչին կոչը, բայց խուլ մնացին աննոց աղաղակներուն գիմաց, եւ նոր արշալուքին զոյները չմափանցեցին անոնց աչքերէն ներս :

Ղաղիկեանի աշխարհաբարը իրն է, իր գիւտն է, իր յղացումը, իր ստեղծած առոյդ երիտասարդ լեզուն՝ իր օրերուն համար : Ամէն

կատարելութիւն՝ որ մարդկային ձեռնարկի մը հետ կապուած է, ունի իր հասած կատարէն անդին ուրբէ կատարներ : Այդ կատարները մերժող մը չէր Ղաղիկեան, կ'ընդունէր որ յաջորդ սերունդին պիտի ելլէին նորագոյն ուժեր, զարդացումը մղելու գէպի առաջ, եւ յըդ-կումի ճիգերով պիտի ձգտիին կատարելազոյն ձեւերու եւ պիտի գոհացնէին աւելի արդիական պահանջները : Քսաններորդ դարու սեմին վրայ Ղաղիկեան տիտան մը մնաց, իր յաջորդը գեռ չելաւ ո՛չ արեւ-մտահայ եւ ոչ ալ արեւելահայ թեւին վրայ :

Այս տիտանը, սակայն, ունեցաւ իր տկարութիւնները : Մեծա-գոյն տկարութիւնը որ վնասեց իր գործերուն անվիճելի, անգերա-զանցելի կատարելութեան՝ եղած այն հապնեալը, որ կը բնորոշէ իր աշխատանքի եղանակը : Ան չի ճանչնար ո՛չ դադար, ո՛չ հանգիստ, ո՛չ խորհրդածութիւն եւ ո՛չ ալ յետադարձ ակնարկ, բացի մասնա-կան ի՞նչ ի՞նչ պարագաներէ : Խօսքը ընդհանուր երեւոյթի մասին է : Թարգմանիչ մը՝ որ կը պարծի թէ 140 օրերու մէջ հալեցուցած է թաս-սոյի 20 երգերը, կրնակ երեւակայել թէ ի՞նչքան աշխուժութիւն, եւ աշխատանքի թափ ուժանակուած էր անոր ներսը : «Երուսաղէմ ա-զատեալը հսկայ դիւցազներգութիւն՝ մըն է, 15-546 տողերով, ո-րոնց վրայ մեքենական լարուածութեամբ քալած են թարգմանիչն մատները : Հապճեպի արդիւնք մը հետեւաբար, մրցումի դրուած գրա-կան վաստակի մը պէս, անկոփելի բարձրութիւն մը՝ ուր պիտի հաս-նէր ան : Արդպարեւ ոչինչ կը գիմանար անոր եռանդին եւ աշխուժու-թեան գիմաց : Կը մասհենք այսօր, տարիներ ետք՝ որ այդ թարգ-մանութիւնը չէ՞ր կարելի միթէ երկու տարուան գործ մը ըլլալ՝ բայց բոլորովին անթերի, բոլորովին կատարեալ : Ասիկա՝ Ղաղի-կեանի հողերանութեան, խանդին հետ չէր զուգընթանար : Հակառակ որ ան օժտուած էր գեղարուեստագէտի ճաշակով, գիտակցութեամբ, պարտեալ մը եղաւ թափին եւ աճապարանքի տագնապէն : Վերլու-ծերով իր կեանքին ժամերը եւ կատարած աշխատանքին համադրա-կան ամրողութիւնը, սպառած ժամերը կամ տարիներու թիւը, ան մեր առջեւ կը զնէ զարմանալի համեմատականութեամբ մը իր տուած արդիւնքը՝ որ իսկապէս հիացում կը պատճառէ : «Ճասը մատներու ուրբ գրած եմ ի սպաս «Մատենազիտութեան» : իններորդը՝ ուսուց-չութեան, տասմերորդը՝ թարգմանութեանց եւ այդ տաններորդ մէկ մատիկովս քիչ տարիներու մէջ թարգմանեցի Տանթէի «Իժուխցն ու «Բաւարան»ը եւ այն..., բոլոր գործերը, որոնք մեզի ծանօթ են : (Տես «Թասսօ» եւ իր հայ թարգմանիչները», կ. Պ. 1912, էջ 68) : Եելացնոր համեմատութիւն մը, մէկ տասմերորդը ուրեմն իր ուժե-րուն՝ նուիրուած են միայն թարգմանութիւններու ծառայութեան համար, որոնք իր ամրող կեանքին գեղեցկազոյն մասը եւ արդիւ-նարերութիւնը պիտի կազմէին : Ի՞նչ պիտի ըլլար եթէ երկապատիկը

կամ քառապատիկը իր ժամերուն նուրբուած ըլլար այս գեղարուեստական բաժնին եւ մնացածը, դարձեալ ըլլալով մեծամասնութիւնը՝ այլ գործերու կամ զրադանքներու:

Ստուգի այս վերլուծականէն ետքը՝ զոր ինքը թարգմանիչը կատարած է, եւ որուն ճշոռութեանը չենք կը նար աւարակուսիլ, քանի որ հեղինակն իսկ է որ զայն մեզի կու տայ իր մանրամասնութեանը մէջ, կը իսորհնիք որ հսկայական չէ՝ միթէ եղածն ալ, երբ համազրարար աչքի տակ ունենանք այն զմայլելի ամբողջութիւնը՝ որ թարգմանութեամբ հայացուած է իրմէ, եւ որ տասը թարգմանիչի գործ է: Զարմանալի պիտի չըլլայ, հետեւարար, որ այդ հսկայ զործին մէջ ըլլան նաեւ թերի կողմէր՝ լեզուական, լմրունումի, վերածումի: Իր թարգմանութիւններու վերաքննութիւնը տարիներու եւ երկար աշխատանքի կը կարօտի եւ նոյնքան գիտակից ձեռնհասութեան: Այն քանի մը անդրազարձութիւնները՝ զոր պիտի փորձենք ընել, նաև տակը չունին ո՛չ նուռազեցնելու այդ մեծ թարգմանիչին արժէքը՝ որ տակաւին գերազանցուած չէ եւ ո՛չ ալ ըլլալու ամբողջական նկատառում մը, այլ կարգ մը զիտողութիւններ են միայն իր գասական զործերու հայացումներուն չուրչը:

### ԽԵԼԱԿԱՆԻ Ա. ԵՐԳԻՆ ԹԵՂԱԴՐՈԽԱԾ

Դասական թարգմանութիւններու մէջ ակամայ կը տարուի նախկին զրաբար հայացումներէն: այս կապը ստրկական եւ շարունակական չէ անշուշտ գործին բովանդակ ընթացքին, այլ ինչ ինչ մասերուն մէջ միայն կը յայտնուի՝ շարագրութեան եւ գարձուածքներու ձեւերէն կրած տպաւորութիւններով եւ բառերուն հմայքով:

Հետաքրքրական պիտի ըլլար համեմատական աշխատանք մը իր եւ Բագրատունիի թարգմանութիւններուն միջնեւ՝ հաստատելու համար իր վերասատեղծած աշխարհաբարին աղերսը հին գասական լիզուին հետ, բայց հսկայական է ձեռնարկը եւ կը կարօտի մեծ ժամանակի: Առ այժմ հոռ իրը փորձ՝ կու տանք իլիականի Ա. երդէն թելազրուած կարգ մը անդրազարձութիւններ, որոնք բառական եւ լեզուական տեսանկիւնէ նկատուած են միմիայն:

### 1.

Տեսնենք նախ հետեւեալ ութը տողերը (Ա. Երդ):

«Երսէ ինձ, ո՞վ արձաթազեղն, որ Քրիսէն

կը պահպանես շուրջ եւ կիլլան զիւցական,

Տեսնեղոսի միահեծան հըզօր տէր,

Զմինթեանդ, եթէ պըսակեցի երբեք քեզ

Շըքեղ տաճար, կամ թէ երբեք ցուլերու  
Ուայծերու քեզ ճնճճեցի յոյր ազդեւրն,  
Օ՞ն, կատարէ՛ այս ուխտու, թող Դանայեանք  
Սըլաքներովլըդ տուժեն իմ արցունքներս»:

Կը զգաք իսկոյն որ պայծառութիւն չունին տողերը եւ իմաստը  
չի քալեր. վասնդի Ղաղիկեան, չէ խորհած աղատօրէն, չէ շարակրած  
աղատօրէն՝ բոլորովին անկախ զրաբարի ձևերէն, այլ իր հայտ-  
ցումին տուած է Բաղրատունիի շարադրութեան համընթաց աշխար-  
հարար արտայատութիւն մը՝ որ հարազատ չէ: Բաղրատունին ունի.  
«Լո՛ւր ինձ, արծաթաղեղն, որ ըզՔիսէ շուրջ պահպանես  
Եւ զդիցականըն կիլլա, եւ Տենեղեայ իշխես հըզօր,  
Զմինթեանդ, թէ քեզ երբեք պըսակեցի շըքեղ տաճար  
Կամ թէ բնաւ ցըսուց ուայծից ճնճճեցի քեզ յոյր ազդերս,  
Օ՞ն արդ զու ե՛կ ինձ ըզայն կատարեա՞ զուխտ պաղատանաց.  
Տուժեցին Դանայեցիք զիմ արտաստու քով սըլաթօք»:

Գեղարուեստատէտ Ղաղիկեանին պիտի չներուէր այսքան մօտէն  
քալել զրաբարին հետ՝ առանց աշխարհաբարի ոգին եւ կերպարանքը  
հաղցնելու իր տողերուն: Ինչպէս որ զրաբարի մէջ պահուած է միշտ  
արծարադիլ զիւտաւոր մակերիլը աստուածին՝ Մոնթիի քով բացա-  
տըրուած dall'arco d'argento-ով, համապատասխան բնադրին ձքչութե-  
ուէք-ի, կրնայ թոյլատրուէլ իրուեւ հասկնալի բարդ բառ աշխարհա-  
բարի մէջ ալ: Բայց թօնչ հարկ կար պահպանս-ի քով զնել նաեւ  
շուրջը, որ կը մթագնէ, քան թէ կը պայծառացնէ իմաստը: Աւելա-  
րանութիւն մըն էր զրաբարին մէջ, յապաւելիք՝ աշխարհաբարին մէջ:  
Բաղրատունի յոյնին տառական հաւատարմութեան համար ուզած է  
չէստել՝ «չուրջ»ը, որպէսզի ըլլայ նոյնաճեւ գործածութիւն մը յու-  
նարէն ձկվութէնիառէ-ին:

Բայց ասկէ՛ վերի ութը տողերը խորհրդաւոր բան մունին, գրե-  
թէ անհասկնալի: Այս մթութիւնը պատճառուած է նախ շարադրու-  
թեան անբնականութենէն, եւ երկրորդ՝ պարունակութեան անձա-  
նօթութենէն: Պարզենք նիւթը:

Քրիսէ՛ Քրէս աւանին քուրմն է, որուն Քրիստոնյէ աղջիկը՝  
հափափուած է Աքայեաններէն եւ տրուած Ազամեմնոնին: Քրիսէ՛  
նկած է թշնամի բանակը՝ ինդրելու որ ետ զարձնեն գայն, բայց ար-  
համարհուելով իր հայրական զգացումին մէջ՝ կը գիմէ Ապողոն աս-  
տուածին:

Ապողոն իր պաշտպանութեան տակ առած ըլլալով՝ Քրիսէ եւ Ավե-  
լա աւանները Տրոյիոյ, եւ ըլլալով միահեծան տէրը Տենեղոսի՝ ե-  
ղեան ծովին մէջ (Տրոյիոյ դիմաց դանուող կզզի), անոնց քուրմը կը

թիմէս պաղատագին «արծաթաղեղ» աստուածին՝ որ պատժէ թշնամին: Կը յիշեցնէ անոր՝ թէ ինքն է միանդամայն, բացի յիշուած աւաններէն նաեւ պաշտպանը Զմինքեան-ին, որ կարեւոր քաղաքներէն էր Տրոյիոյ եւ որ յատուկ սէր եւ յարգանք ունենալով աստուածին հանդէպ, քաղաքին անունով եւս կ'անուանէին Ապողոնը: Վերի ութը տողերուն մէջ, որոնք ուրիշ բան չեն՝ բայց եթէ աղօթք մը, քուրմը կը յիշեցնէ Ապողոն աստուածին իր անցեալի արդիւնքները, տաճար մը պատկած ըլլալը, պարարտ զոհեր նուիրած ըլլալը, որպէսզի անոր գութը շարժէ եւ իր կողմը շահէ, հակառակ Դանայեաններու՝ այսինքն Յոյններու կամ Աքայեաններու:

Այս ութը տողերուն մէջ ամէնէն ինդրականը, սակայն, պատկեցի ենց շենք տաճար-ի բացատրութիւնն է, որ կը կարօտի աւելի մեկնութեան, թէ եւ պարզ ֆուլ:

Նիւթական փոխանցում մըն է Բագրատունիէն՝

.... «Եթէ պըսակեցի երբեք քեզ  
Շըքեղ տաճար», ...

բացատրութիւնը որ մութ է, ինչպէս մութ կը թուի Բագրատունիի քով ալ: Վինչենցոյ Մոնթի զայն հասկնալի դարձնելու համար վերածած է այսպէս.

«Se di certi devoti unqua il leggiadro  
Tuo delubro adornai<sup>1</sup>

Եթէ երբեք պըսակներով ուխտական  
Զարդարեցի տաճարու...

Աշխարհաբար թարգմանութիւնը Հետեւելով նիւթապէս դրաբարի ձեւին՝ չէ կրցած տալ ճիշտ միտքը տողին: Կը կարծենք թէ բնադրին բուն միտքէն կը հեռանան նաեւ իտալական վերջին երկու նոր թարգմանութիւններն ալ.

«Se mai qualche volta un tempio gradito t'ho eretto<sup>2</sup>  
Եթէ երբեք քեզ երբեմն հաճոյ տաճար կանդնեցի:

Նոյն ձեւով վերածուած է միւս թարգմանութիւնն ալ

«Se alcuna volta io edificai a te un tempio gradito<sup>3</sup>  
Երբեմն եթէ կանդնեցի քեզի տաճար մը հաճոյ:

1. Հմատ. OMERO, Iliade, trad. V. Monti, Ed. SEI, Torino, 1940, p. 11.

2. Հմատ. OMERO, Iliade, trad. Rosa Calzecchi Onesti, Testo originale a fronte, Einaudi Editore, Torino, 1968, p. 4-5.

3. Հմատ. OMERO, Iliade, Libro I, Soc. Edit. Dante Alighieri, Milano-Roma, 1970, p. 12:

Ըստնք անցողակի որ յունական բնագրի վեցաչափին դիմաց՝ երկար տողեր նախընտրած են դնել իտալացի վերջն թարգմանիչները, որպէսզի իմաստներու ամբողջութիւնը կարելի ըլլայ լրիւ բովանդակել: Բագրատունին ալ իր հայկական չափով արդարեւ տողին դիմաց տող դնելու գժուարութիւնը չէ ունեցած, մինչդեռ Ղազիկեան իր մետասանոտեանով տառապած է խսկապէս եւ հրաժարած՝ տողերու համապատասխան հաւատարմութենչն: Բագրատունիի տողերուն համրանքը ճիշտ կը համապատասխանէ բնագրի տողերու թիւին:

«Քեզի հաճոյ տաճար մը կանդնեցի» բացատրութիւնը, սակայն, յոյն բնադրին չի համապատասխանէր. Բազրատունիի թարգմանութիւնը աւելի հարազատ է, որուն հետեւած է Ղազիկեան.

Յոյնը ունի 39· և ոտքե ու չարթենտ՝ էպի որդոն էրեփա,  
(Բագր.) 39· Թէ քեզ երեկ պըսակեցի լքեղ տաճար:

Բագրատունիի յունադիտութիւնը կասկածէ վեր է. իրեն ծանօթ են բոլոր նրբութիւնները դասական լեզուին եւ տեղական բարբառներուն, ինչպէս Հոս յոնիականին<sup>4</sup>: Բնագրին բուն իմաստին թափանցելու համար նկատի առնելու է էրեփա-ի (էքքֆա-էն) միտքը, որ կը նշանակէ ըստ Schenkl գերմանացիի գիտական բառարանին՝ ծածկել տանիքով, վերջացնել կառուցումը. փոխարերաբար՝ պսակել գործը, չէնքը<sup>5</sup>, Հոս տաճարը. հետեւարար խօսքին իմաստը պիտի ըլլայ լրման հասցուցի, աւարտեցի, պսակեցի քու անուանդ նուիրուած տաճարը:

Նոյն իմաստը ունի Bailly-ի<sup>6</sup> քով ալ բառին փոխարերական կամ Արկրորդ նշանակութիւնը, որով կարելի է վստահօրէն եղբակացնել թէ էքքֆա-ի տալու է աւելի պսակելու իմաստը:

Սակայն ինդրի առարկայ տողին բուն գաղափարը հասկանութեան համար՝ գեռ ճշտելի կը մնայ չարթենտ-ի նշանակութիւնը, որ լսում ոմանց՝ է գեղեցիկ, շենդ, եւ ըստ ոմանց՝ հանոյ, հանոյական: Վիճ-

4. Բազմ. 1864, թ. Ապր. էջ 128. Հոս կը խօսուի Խլականի թարգմանութեան առաւելութիւններու մասին. Բագրատունի բացի չափական կատարելութենչն եւ լեզուի ճոխութենչն՝ նաեւ բնագրին թափանցողութեան, չին եւ անսովոր բառու ճշգրիտ հասկացողութեան, ինչպէս նաեւ տողերու գաղափարային բավագակութեան լիուլի հաւատարմութեան մէջ գարպետ կը ներկայացուի իր ժամանակակիցներու գատառատանով:

5. C. SCHENKL. Հմմատ. Խալալ տպագր. Francesco Ambrosoli-իէն, Վիեննա, 1865, ուր էքքֆա-ի գրմաց գրուած է. «copro, copro con tetto, compisco, finisco di edificare; metaf. corono» = ծածկել, ծածկել տանիքը, լացնել, վերջացնել չինելը. փոխար. պսակել:

6. Հմմատ. M. A. BAILLY, Dictionnaire Grec-Français, Hachette, 1910: couvrir d'un toit, d'un abri; fig. ombrager, entourer de guirlandes, couronner.

տուծ տողին մէջ բացի չքէֆա-ի իմաստէն՝ կայ ստուգուելիք ուրեմն՝ նաև չարևո՞ էո՞ (= չարևո՞ էո՞), որուն բուն ձեւն է չարևո՞ էսօսա - և եւ ըստ Schenkl-ի և Ազգաբան՝ եղարց բառաբաններուն՝ կը նշանակէ վայելուչ, սիրուն, զուարթ, եւ իս. elegante. Բագրատունիի շինդը աւելի քան հարազատօրէն կու տայ նշանակութիւնը։ Հետեւարար բոլոր այն թարգմանութիւնները՝ որոնք հանոյ-ով վերածած են զայն՝ կը հեռանան բնապրին բուն մտքէն։ Ի հաստատութիւն ըսուածին՝ աւելցնենք որ Bailly ալ այդ բառին դիմաց ունի gracieux, aimable, զործածուած երիտասարդութեան փայլին, ըդգեսներու, մարմնի մասերուն, բնութեան իրերուն, բնական երեսութիւններուն համար, եւ հետեւարար հաճոյ-էն աւելի գեղեցիկ-ի եւ շինդ-ի իմաստ ունի իր քով եւս։

Քուրմերը հնութեան մէջ տաճար կառուցանողներ չէին, այդ դործը կը կատարէր քաղաքապետութիւնը կամ քաղաքական իշխանութեան կրօնական բաժինը. քուրմերը կը զարդարէին զանոնք դրասանզներով ու զսակներով, կը զուէին եւ կ'ազօթէին։ Հետեւարար չքէֆա-ի շրդ կամ փոխարեւական իմաստը աւելի ուղիղ կը թուի, որոն համաձայն կ'երթայ Բագրատունին. ուստի իմաստն է՝ եթէ երբեք քեզի [քու անուանդ նուրիուած] չքեղ տաճար [մը] պսակեցի (զարդարեցի), ՈՉ Թէ ԿԱՆԳՆԵՑԻ, ինչպէս վերոյիշեալ իտալական թարգմանութիւնները գրած են։

Բագրատունիին է արժանիքը բնապրական այս հաւատարմութեան, որուն զրեթէ կոյք զատահութեամբ հետեւած է Ղաղիկեան, պահելով ձեւական նոյնութիւնն ալ եւ բնականարար իմաստի եւս մթութիւնը՝ որ կը կարօտէր ճշտուելու։

## 2.

Իմաստի նրութեան պակաս մը կ'անդրադառւի Ատրիդէս Աղամենոնի ըրած սաստին մէջ՝ ուղղուած Քրիսէս քուրմին։

Կը զրէ Ղաղիկեան.

Ուրիշ անկամ չհանգիպիմ քեզի, ծեր,  
Այս զորաւոր նաւերուն քով, հոս հիմա  
Դեղերելուդ, եւ կամ նորէն դանապուդ։

Միտքն է հեռացի՛ր ու զնա՛ այս վայրերէն, մի՛ գեգերիր այս կողմերը՝ նաւերուն քով։ Հոս վերազարծած չտեսնեմ քեզ նորէն։ Ղաղիկեանի քով հոս հիմա դեղերելուդ՝ մութ կը մնայ եւ թերի է

շարադրութիւնը. «Հոս»ը կը վերաբերի անդամ մըն ալ «չվերադառնաս»ին:

Բազրաստունին՝ ուսկից առած է Ղաղիկեան, հասկնալի է իր շարադրութեան մէջ.

26 Մի՛ եւս ծեր, առ գողաւոր նաւացս ընթեր գըտից ըգքեղ

27 Դեղերեալ աստանօր կամ միւսանդամ եկեալ այսրէն:

Վինչենցոյ Մոնթիի թարգմանութեան մէջ ալ յստակ է միտքը.

«Vecchio, non far che presso a queste navi

Ned or nè poscia più ti colga io mai,

որ հայերէնի վերածուած պիտի ըլլար թերեւս հետեւեալ ձեւով.

«Ո՞վ ծերունի, այս գողաւոր նաւերուն

Քով, ո՛չ այժմ, ո՛չ ալ յնտոյ քիզ չըտեսնեմ»:

## ԲԱՌԵՐՈՒԻ ՀՄԱՅՔՆԵՐ

Ղաղիկեան կը տարուի բառերու հնչականութենէն ու մանաւանդ հմայքէն. կը սիրէ գործածել բառեր՝ որոնք ուժեղ եւ հրապուրիչ մուին իր ականջին, եւ որոնց մտերիմ ընտանութիւնն ունինաւուն՝ չի տարակուսիր անոնց խորթութեան մասին: Այսօր օրինակ քարոզ բառը գրաբարի իմաստով (պատգամաւոր) չի գործածուիր. եւ սակայն «Ծլվական»ը կը վիստայ այդ բառին յաճախութեամբ եւ այդ նշանակութեամբ: Քննենք ուրիշ օրինակներ:

### 3.

Ղաղիկեան

Դուք Ամրիդներ, դուք ամբարձն Աքայեանք,

Բազրաստունի

17 Ամրիդայք, եւ համազունդ այլ ամբարձն Աքայեցիք,

Rosa Calzecchi Onesti (Հրատ. Einaudi)

17 Atridi, e voi tutti, Achei schinieri robusti,

Ցոյն քնազիքը

17 'Ατρεῖδαι τε καὶ ἀλλοι ἐυνήμιδες Ἀχαιοί,

Գրաբարէն անցած բառերու շարքին նկատի առնել նախ սա խորթ չըրդաւոր բառը՝ ամբարձ-ը, որ Ա. Երգին առաջին սորդերուն մէջ զործածուած է (17րդ տող): Ի՞նչ պիտի հասկնայ աշխարհաբար ընթերցող մը այդ բառով: Պիտի ցփոթուի նախ եւ առաջ «ամբարձ»ին

Հետ, որ ամուր եւ բարձր ածականներու միութեամբ բարդուած բառ մըն է, որ կը նշանակէ իր բարձրութեամբը ամուր, այսինքն անառիկ, անմատչելի տեղ մը բայց այդ չէ Ղաղիկեանի քով գործածուած ամրաբարձ-ին միտքը: Աշխարհաբարի բառարանները ոչ մէկ լոյս եւ բացարութիւն պիտի չկարենան տալ անոր եւ պիտի մնայ մութ: Մտուշաբանութեան մը պէս բան մը պէտք է այս բառին ի-մաստին թափանցելու համար:

Բարձ՝ ունի. զանազան իմաստներ: Առաջին եւ սովորական ի-մաստն է՝ պարկ մը լեցուած բուրդով, խոտով, այն որ կը գործածուի զլուխը հանգչեցնելու համար: Հոս սակայն այդ չի նշանակեր: Բարձ՝ կը նշանակէ նաեւ գահ, բարձր նստարան, պատուալոր տեղ, բազմոց. ասոր նմանութեամբ՝ ըսուած է նաեւ պատիբի կամ աւագութեան համար: Բարձ՝ կը նշանակէ միանգամայն եռանկիւնի խարիսխ եւ երկրաչափական ուրիշ ձեւերու հիմ: Կը մնայ չորրորդ նըշանակութիւն մըն ալ. բարձ կը կոչուին մարմնի այն մասերը՝ որոնք մէջքէն վար են եւ կը կազմեն մարմնին բոլոր ծանրութիւնը վերցնող հիմը կամ խարիսխուր. այսպէս ազդրերը կամ երանքը, եւ անոնց ըստորին կողմերը՝ մինչեւ ծունկերը, սրունքները եւ ոլոզը:

Յոյն զինուորները ունէին սոնապան մը, կամ սրունքի կաշիէ պահպանակ մը՝ որ կը հասնէր ծունկին կէսը: Բարձ-ը, որ ոլոգէն մինչեւ ծունկը հասնող մասն է, ծածկուած էր եւ ամրացած կաշիով, եւ այս միտքով ըսուած է ուրեմն ամրաբարձ, բառ մը որ հասկանի է գրաբարի մէջ, սակայն ոչ աշխարհաբարի մէջ: Ղաղիկեան պարզագոյն բառ մը պէտք էր գտնել եւ չկապուիլ գրաբարին եւ չմոգուիլ անկէ: Կը բաւէր գործածել սոնապան բառը:

Տարակոյս չկայ այս բառին նշանակութեան տրուած ճշտութեան մասին: Bailly-ի քննական բառարանը նշունջիւն միանի բառին բացարութիւնը կու տայ հետեւեալ ձեւով. նշունջիւն, մօս, ասք belles bottines, ասք beaux jambarts,, եւ կը յիշէ իլիականի Ա. Երդին 17րդ համարը՝ որպէս վկայութիւն: Բառարանին տուած ճշտութեամբ ալ կըրնանք ըսել՝ թէ կիսակօշիկի եւ սոնապանին վրայ է հարցը, այնպէս ինչպէս Աքայեցիներուն սովորութիւնն էր հագուիլ զինուորական գործողութիւններու ատեն:



## 4.

## Ղաղիկեան

Հաւանեցան հոն միւս բոլոր Աքայեանք՝

Պատկառելով քուրմէն՝ առնել պերն փրկանքն.

Բազրասումի

22 «Անդ այլք ամենելքին հաւան գըտան Աքայեցիք

23 Պատկառել ի քըրմէն եւ ընդունել զպայծառ փրկանսն»

*Rosa Calzeccchi Onesti (Հրատ. Einaudi)*

- 22 «Allora gli altri Achei tutti acclamarono,  
23 fosse onorato quel sacerdote, accolto quel ricco riscatto».

Յոյն բնագիրը

- 22 «Ենթ՝ ձլու մեն պանտես էպευφήմիցան՝ Աշաւ  
23 աճեւսթա՛լ թ' երդա ու աշլած ձեխթա ձուունա.

Պերն փրկանիք դրուած է հարուստ կամ ճոխ փրկանքի համար։ Բադրատունին ունի պայծառ փրկան։ Քրիստոնյացի հայրը, Քրիսէս քուրմը, առաս նուէրներ բերած էր Աքայիցւոց բանակը, ազատելու համար իր գերի տարուած աղջիկը։ Պերն փրկանքը չի թուիր բացատրել նուէրներու ճոխութիւնը։ Ղաղիկեան տարուած է Բագրատունիի պայծառ-էն, եւ որովհետեւ սահկա երկավանկ է, մինչ ինքը միավանկ բառի մը պէտք ունի՝ գործածած է իրը «ոմանիչ» պերճն, որ տեղին չէ։ Կրնար ըսել նոյն փրկանիք, բայց նախընտրած է պայծառ-ի մօտ բան մը, որպէսզի չհեռանայ Բագրատունիի պայծառի իմաստէն։

Եւ արգարեւ բառական ոճով յոյն բնագիրը ունի

- |    |         |          |                   |
|----|---------|----------|-------------------|
| ու | ձլած    | ձեխթա    | ձուունա.          |
| եւ | փայլուն | ընդունիլ | փրկանք (նուէրներ) |

Ճաշածու, դ, օն, կը նշանակէ փայլուն, բայց շատ հաւանաբար եւ բնականաբար «ճոխ ու թանկապէնն» նուէրի իմաստով. այնպէս որ Rosa Calzeccchi Onesti-ի թարգմանութեան մէջ թարգմանուած է այդ տողը «ricco riscatto»ով, ինչպէս Մոնթիի քով «le ricche offerte»ով։ Իսկ բառական թարգմանութեան մէջ Soc. Alighieri-ի Հրատարակչականի թարգմանիչը դրած է «splendidi riscatti»։ Դիտելի է վճիռ ու բառական թարգմանութիւնը Բագրատունին, որ յոյն բնագիրն հետ զուգընթաց կը քալէ առանց բառական ձեւերն անդամ փոխելու։ Եթէ Բագրատունի գործածեր է «պայծառ»ը, «որովհետեւ բուն իմաստը բառին այդ է։ Bailly կը գնէ «brillant, éclatant, splendide» եւ կը յիշէ Հոմերոսին քով գործածուած տեղն ու պարագան (Ա. 23), խօսելով ընծաներու մասին։ Բագրատունիի «պայծառ»ը նիւթական եւ բառական է. դարձեալ ըստ Bailly-ի այս բառը գործածուած է իմ-փետոկէսէն արեւուն համար, Հոմերոսէն այլուր՝ ջուրի համար, անձերու համար (Երեսելի-ի իմաստով)։ Ուստի «պայծառ»ը ճիխութեամբ նշանաւորի իմաստ մ'ալ կ'առնէ եւ կը մնայ հաւատարիմ յոյն բնագրին եւ գրաբարին մէջ հասկնալիք ըլլալուն՝ երեկ անտեղի շնոք գտներ։ Սակայն Ղաղիկեանի «ակերճ»ը Բագրատունիի «պայծառ»ին բուն իմաստը ոչ միայն չի տար, այլ աւելի վսեմ-ի նշանակութիւնն ունի եւ պատշաճ չէ իրը մակդիր՝ նուէրներու համար. վասնզի կարելի է ըսել պերն մարդ, բայց ոչ «պերճ նուէր»։ Չեղ, հոյակապ

բառերը ընդհակառակն աւելի ճշտութեամբ պիտի թարգմանէին եմասը պայծառին և յոյն ձշածօսվին:

## 5.

Ղաղիկեան

Արդ ասի ա'յապէս իօսելով նստեցաւ,  
Եւ ակումբէն ելաւ զիւցաղն Ասրիղէս,  
Ազամեմնոն ամէնիշխան, արտօմաղին՝  
Լի բարկութեան մոլուցքով սիրտ քլիփայորդ,  
Ու աչուին նըման կայծակնացայտ կըրակի:

Բազրասունի

- 101 Սորս զայս ասացեալ՝ նըստաւ, յարեաւ յակումբ նոցին  
102 Դիւցաղն Ասրիղէս Ազամեմնոն ամէնիշխան,  
103 Տրստագին՝ իր բարկութեամբ սըրտօմտութեան սիրտ քլիփայորդ,  
104 Եւ աչք իւր նըմանեալ փայլակնացայտ հրոյ կայծակնան:

*Rosa Calzecchi Onesti (Հրատ. Einaudi)*

- 101 Così detto, sedette; s'alzò fra loro  
102 l'eroe figlio d'Atreo, il molto potente Agamemnone,  
103 infuriato; d'ira tremendamente i neri precordi  
104 erano gonfi, gli occhi parevano fuoco lampeggiante.

Յոյն բնագիրը

- 101 Ὅτοι δὲ γένος εἰπών κατ' ἄρετον ἐίζετο τοῖσι δ' ἀνέστη  
102 ἦρως Ατρεύδης εὐρὺν κρείων Ἀγαμέμνων  
103 ὀχικύμενος μένεος δὲ μέγα φρένες ἀμφὶ μέλαιναι  
104 πίμπλαντ, ἔσσε δέ οἱ πυρὶ λαμπετόωντι ἐκτηγν·

Գրաբարի և աշխարհաբարի թարգմանութեան մօտաւորութիւնը  
յայտնի կ'երեւէ շարապութեան մէջ՝ իբարու յար և նման տողերէ,  
և ատրակոյս չի վերցներ թէ Ղաղիկեան ո՛ր և է թարգմանութեանէ  
աւելի բարաստունիինը իր աչքին տակ ունեցած է: Բացի ընդհանուր  
նոյնութեան զզացողութենէն՝ նկատենք քլիփայորդ բառին դործածու-  
թիւնը՝ որ նոյն ձեւով և նոյն իմաստով մտած է իր քով, «սիրտ թլ-  
փայորդ» և որ իսկոյն ուշագրութիւն կը գրաւէ:

Թլիփայորդ՝ ըստ ՆՀԲ. կը նշանակէ «չուրքջանակի յորդեալ, մը-  
թացեալ, միգամած», և կը համարուի իր այդ ձեւով զրչալբական  
վրիպակ մը, որբազրելի՝ քլիփայորդ: Գործածուած է Յակոր Մծբնայ  
հայրաբետի ճառերուն մէջ (Ճառք մէկ): «Եւ ոչ յամպն թլիփայորդ  
սաստիկ մըրկեալ մտին»:

Արդ, թլիվայորդ՝ իր այս ձևով տուած եկած է ըստ ՆՀԲ-ի թլիփ՝ թլիփ (=բարուակ, չքարուոր) բառէն, որ կը նշանակէ՝ շուրջը յորդած, շուրջը պատած։ Եթէ թլիվայորդը սխալագրութիւն համարինք «թխպայրորդ»ի, կազմուած թուխպ (կամ թուզը, թուզզ, թուզփ) բառէն = ամպ, մառախուղ, թխպայրդ բառը (կամ թղբայրդ, թղփայրդ) հետեւղական իմաստով պիտի նշանակէր ամպով, մառախուղով պատած։

Հոս, հոմերոսի տողին մէջ՝ ունինք սիրտ թլիվայորդ։ Բագրատունին զիտէր «թխպայրորդ»ն ալ, բայց չէ գործածած։ ուստի իւնինքով եւ ուշագրութեամբ քննելու հարցը։ Բագրատունի զայն ձարսիկօրէն յարմարցուցած է յունարէնին, եւ որուն համար ծափանարելի է։ Արգարեւ, բնագրին մէջ զքնես ձկվոլ լունացաւ խոսքը կը նշանակէ սիրտ՝ շուրջը սեւցած, զոր Բագրատունի զբական զրարարի խոր հմտութեամբը վերածած է թլիվայորդ բառով։ որուն արմասը թլիփ-էն է եւ կը նշանակէ՝ շուրջ կամ բոլորակ. թլիվայորդն ալ՝ շուրջը յորդած կիրքով, բարկութեամբ։ Ցոյն բնագրին ձկվոլ լունացաւ (սեւացեալք շուրջ) արտայայտուած ճշգրտորէն զայրոյթով լւցուած, այսինքն մազձի գառնութեամբ սեւցած-ի իմաստով, սեւութեւն մը որ կը պատէ ըստ հիներու՝ սրտի թաղանդը (գրին, գրենց սրտի թաղանդ եւ բանաստեղծութիւնն մէջ պարզապէս՝ սիրտ)։ Արդ, Բագրատունի այս բոլորը բացատրելու համար թլիվայորդ բառը զամած է, որուն բուն նշանակութիւնը արդէն վերը ըսինք։ Ցունարէն բառին արուած այս ճշումը հիմնուած է Bally-ի հեղենակութեան վրայ՝ որ կը զրէ. ձկվալեաչ-անչ, ան = noir tout autour, qui enveloppe d'obscurité, tout obscurci ou aveuglé (par la colère, la douleur)։

Թլիվայորդ բառին իմաստը, ուրեմն, այսքան բացատրութիւններէ ետքը, յուսանք առաւ իր յատակ նշանակութիւնը՝ զործածուած իրը ածական մը սիրտին՝ որ զառնութեան մազձով կամ բարկութեամբ սեւցած է, եւ չի նշանակեր հետեւարար «ամպուած», առաջ բերելով զայն բոլուխը բառէն՝ որ աւելի հասկնալի եւ ծանօթ է աշխարհարարի մէջ։ բայց հոս այդ նշանակութիւնը չունի բացարձակապէս, այլ կը համապատասխանէ զիւտաւոր կերպով յոյն ձկվալեաչ-ին։

Ղաղիկեան պէտք էր զրալ որ այդ սիրտ թլիվայորդը անհասկնալի պիտի մնար իր ընթեցողներէն եւ հետեւարար խուսափելու էր զայն նոյնութեամբ իր զրչին տակ առնելէ։ Եւ որովհետեւ ըստ ՆՀԲ-ի՝ սխալագրութիւն մըն է թլիվայորդը՝ փոխանակ թխպայրդի, որուն իմաստին մէջ եւ մասյլը կամ մառախուղի սեւ թանձրութիւնը կը պարունակուի, կրնար թերեւս, առանց շատ հեռանալու բնագրին միտքէն, գործածել զայն։ Այսպէս անձնական բան մը դրած կ'ըլլար իր բառին ընտրութեան մէջ, եւ ո՛չ միայն ծառայական նմանութեան

վտանգէն ազատած կ'ըլլար, այլ նաեւ տողին իմաստն ալ աւելի հաս-  
կընալի դարձուցած, քանի որ աշխարհաբարի մէջ կերարկուած բառ  
մըն էր ան:

## 6.

## Ղաղիկեան

... եւ սակայն իմ այս ձեռքս է  
Որ կը վերցնէ ահազնեռանդ գուպարին  
Գրեթէ բոլոր բեռն...:

## Բագրատունի

165 «Եւ սակայն զառաւելն ահազնեռանդն արշաւանին

166 Պաշտեն ձեռքս իմ այսոքիկ»:

165. ձլլած ո՞ւ մեն ուժուունուս ուժուունուս

Այս խօսքերը կ'ուղղէն Աքիլլէս Ազամեմնոնին՝ խորհրդակցական  
նիստին մէջ: Միթէ բա՞ռ կը պակսէր թարգմանիչին՝ տալու համա-  
պատասխանը «ահազնեռանդն»ին՝ բայց զարմանալի տվարութեամբ  
մը՝ երբ Բագրատունիի քով կը զտնէ հնչուն ու զեղեցիկ բառ մը՝  
կը փորձուի իսկոյն փոխազդել զայն աշխարհաբարի, ինչպէս է հոս:

Ահազնեռանդն-ի իմաստը հոս Ղաղիկեանի համար՝ է պատերազ-  
մի ծանրութեան առաւելազոյն հոգը, զոր այդ բառին մէջ խոսացած  
տեսնելով՝ «աւելի» բառն ալ յապաւած է, մինչդեռ կայ Բագրատու-  
նիի քով եւ բնապրին մէջ.

Բագրատունիին տողերը կը համապատասխանեն բնագրին բառե-  
րուն մանրամասնօրէն, մինչ Ղաղիկեան ամփոփած է եւ ուզած է սեղ-  
մել միտքը «ահազնեռանդ»ին մէջ հասկցնելով այն աւելին ո՞ւ ուժու-  
ութէ, որ ինքը Աքիլլէս կը տանի ահաւոր պատերազմին մէջ: Բայց  
շատ ծանր կու զայ աշխարհաբարի համար այդ շնորհից բառը եւ  
գրեթէ անհասկնալի, մանաւանդ անոնց համար՝ որոնք ծոմ են գրա-  
բարի պաշարէն: «Եռանդցը հոս պատերազմական խառնուրդն է, կա-  
տաղի պայքարը, բուռն ու սաստիկ ընդհարումը ուժերուն: Յոյն  
բնագրին ուժուաչէ, եռօչը ըստ Bailly-ի՝ է impétueux, violent:

Աշխարհաբարը պէտք չունի կարծեմ այդ «ահազնեռանդ»ին, բա-  
ցատրելու համար «impétueux»ի եւ «violent»ի ճշգրիտ իմաստը եւ  
ոյժը:

## 7.

## Ղաղիկեան

Արդէն երկու աղդ յօդածայն մարդերու  
Ապրեր սըներ էին կանխաւ...

Բագրատունի

- 250 Ուժ անցեալ արդէն երկրորդն էր ազդ մարդկան յօդաձայնից

*Rosa Calzecchi Onesti (Հրատ. Einaudi)*

- 250 *Gia sotto di lui due generazioni d'uomini mortali*

Յոյն բնագիրը

- 250 *Tροφήδη δύο μὲν γενεαῖ μερόπων ἀνθρώπων*

Ղաղիկեան հոս ալ, գրեթէ նոյնութեամբ, փոխադրած է աշխարհաբարի՝ գրաբարի առումները, բառերու գործածութիւնը. «Ազդ մարդկան յօդաձայնից» կը համապատասխանէ Բագրատունիին մտքին մէջ՝ մարդկային սերունդի:

Բնագիրն ունի ծնօ մեն շենքուն անթքառան, այսինքն երկու սերունդներ մահկանացու մարդերու: Բագրատունի՝ բնագիրին «մահկանացու մարդեր»ը թարգմանած փոխարքութեամբ՝ «յօդաձայն ազդ մարդկան»ով (այսինքն մարդկեղէն լեզու խօսող սերունդով), լուելեայն հասկցնելով մահկանացուն, զանազանելով հոգեղէն էակներէն կամ աստուածներէն:

Ղաղիկեան անփոփոխ պահած ու կրկնած է այդ ամէնը՝ որ աշխարհաբարի համար խորթութիւն է:

## 8.

Ղաղիկեան

Այլ կանչելով իր երկու

[Տալթիրիոս ու Եւրիբատ] ֆարոզներն

Ու պաշտակները ժիր....

Ըստ անոնց. «Բարեւ, ձեզի, ֆարոզներ, Սուրհանդակներ Արամաղդի եւ մարդոց.

Եւ կը տանին արքային

Պատարազներ. Եւ ֆարոզները գեռ նո՛ր

Վրանէս առած տարին չքնաղ [Բրիսէիսն].

Բագրատունի

- 321 Այլ որ իւրն էին անդէն ֆարոզք եւ ժիր ըսպասաւորք.

- 334 Ողջոյն ֆարոզքը, հրեշտակը Արամաղդայ՝ նա եւ մարդկան.

- 390 ածեն եւ Տեառնը գահամունս

- 391 Եւ զսա դեռ եւս ի վրանէս առեալ գնացին նուիրակապետք.

Յոյն բնագիրը

- 321 Τώ οι ἔσαν κήρυκε καὶ διτρηρὼ θεράποντε·

334 Խալքետե, այրսւես, Աւծս ձցչելու դժեւ ունի ձնծրան

390 ձցուու ծէ ծարք ճռառեւ

391 Տղյ ծէ նեօն ռկլւսնդեւ վթառ այրսւես ձցուու

Երեք օրինակներու մէջ ալ յունարէն բնագիրը ունի այրսէ, սաօս = պատգամաւոր : Բազրատունի երկու անգամ նոյն բառը թարգմանած է քարոզ-ով, և երրորդ անգամին՝ նուիրակապետ-ով : Ղաղիկեան երեք անգամ ալ զործածած է քարոզ բառը, խոալ թարգմանութիւններու մէջ կը գտնենք «araldo» որ կը համապատասխանէ պատգամաւոր-ին, պատգամաւոր-ին, դեսպան-ին, նուիրակ-ին :

Աշխարհաբարի մէջ չէր կարելի քարոզ բառով հասկնալ այն՝ ինչ որ ուղած է ատլ ինքը պատգամաւորին փոխան : Կրնար զործածել որեւէ բառ մը վերը յիշուածներէն, օր բանիքը՝ որ տաղաչափական գժուարութիւն ալ չէր ընծայեր . նոյնիսկ կրնար զործածել աշխարհաբարի մէջ Քիչ հասկնալի բանագնաց-ը, բայց ոչ քարոզ-ը :

Նոյն է պարագան Պատարագ բառին՝ զոր կը զործածէ վերեւ յիշուած տողերուն մէջ՝ իրը համապատասխան յուն . ծարք-ին . Բազրատունիին «դահամունք»ը ճիշտ բառն է յունարէնի, գրուած իրը նուէր, պարզեւ ասուուածներուն (հոս Ապողոնի բարկութիւնը իշեցնելու համար), բայց ոչ կապուած զոհի զաղափարին հետ . խոալ թարգմանութիւնն ալ Calzecchi Onesti-ի վերածած է «donis»-ով :

Դիտաելի ուրիշ կէտ մը վերեւ տրուած տողերուն քննութեան մէջ՝ Սուրբանդակ բառն է, գրուած Բազրատունիին ձցչելու-ի փոխան, որ կրնար իրեշտակ բառն իսկ զործածել : Ղաղիկեան կրկնած է «սուրհանգակ»-ը, մինչ խոալ թարգմանութիւնը «ունչ»ով տուած է իմաստը :

## 9.

Ղաղիկեան

Զանի կապել կը զրդէին :

Բազրատունի

399 ... նըկըրտէին կապել ըղնա :

Գրաբարի «նկրտել»ին գէմ «զրդէլ»ը նոյնքան խորթ կու դայ աշխարհաբարի համար, թողած ամէնէն պարզ ու հասկնալի արտայայտութիւնը, որ յոյն բնագրին ալ համապատասխան է . յոյնը կ'ըսէ ման չսանձօժան... նժեւօն: Եթէ Ղաղիկեան «Զանի կապել կ'ուզէին» ակար կը համարէր, կրնար զօրացնել ուրիշ բառով, բայց ոչ չըրդէլ-ով: Կը բառէր մօտ ըլլալ բնագրին: Բազրատունիին «նկրտիլ»ն է որ մղած է զինքը ուրիշ արտայայտութիւն փնտուելու:

## 10.

Ղազիկեան

Զի վաստախոտար ճակատագրով ծընայ քեզ

Պալատիս մէջ:

Բագրատունի

418 Քանդի զեղի ի վաստախոտար ժամու ծընայ յառագաստիս :

*Rosa Calzecchi Onesti (Հրատ. Einaudi)*

418 Ché a mala sorte ti generai nel palazzo.

Յոյն բնագիրը

418 Τῶ σε κακῆ ἀσηγ τέκον ἐν μεγάροισι.

«Վաստախոտար»ը վատախոտարակն է գործածուած նախնիքներէն (Եղիչէ), որ կը նաև ակէ չարաբախոտ կամ չարաստղ, ճիշտ համապատասխան յունարէն կակի աշոյ-ին (= չար ճակատագրով): Թէտիս, ժայրը Արելիչսին, կ'ողբայ այն թշուառ ժամը՝ երբ ծնունդ տուած է իր որդւոյն:

Ղազիկեան պարտաւոր չէր անշուշտ պահպանելու Բագրատունին վատախոտար բառը, որ այնքան հեռու է աշխարհաբարի մտայնութեան հետ հաղորդուելէ. կրնար ըսել չըսառ, թշուառ, դժբախտ, նոյնիսկ չարաստղ, բայց չգործածել վատախոտարակ կամ իր համառուած ձեւը՝ վատախոտար, ինչպէս կայ չարախոտար. շատ հին է եւ չի խօսիր նորերու մտքին հետ:

Ցեսոյ պալա՞մ թէ առագաստ: Bally երեք նշանակութիւն կու տայ մեցքօն բառին. հաւաքոյիրի սրահ, կանաց բաժին, ննջասենեակ: Բագրատունիի վերածումը «առագաստ» բառով՝ հարագատ թարգմանութիւն մը համարելու ենք, քանի որ «պալատ»ի նշանակութիւն տրուած չէ անոր՝ չին դասական գրականութեան կամ յոնիական բարբառաբանութեան մէջ: Կան բառարաններ՝ որ «պալատ»ի իմաստ ալ կու տան՝ սակայն քննական հանգամանքէ զուրկ են:

## 11.

Ղազիկեան

Եւ այն ատեն քեզի համար կ'երթամ ես

Որմըզզական սլրդնձահիմ ապարանքն,

Բագրատունի

426 Նոյնժամայն երթամ ի տունն որմըզզական ի պլընձակերտ,

*Rosa Calzecchi Onesti (Հրատ. Einaudi)*

426 E allora t'andrò alla casa di Zeus, dalla soglia di bronzo.

Յոյն բնագիրը

426 Կաև տօ՛ չպետք ու էլմւ Ճած ոտն շալոօթառէս ծա,

*Տողեր՝ ուր կան նկատի առնուելիք նմանութիւններ եւ տարբերութիւններ:* Գլխաւոր նմանութիւնը Բագրատունիի եւ իտալ. թարգմանութեան մէջ՝ «ի տուն» Արամազդի կամ որմղղական, փոխանակ «ապարանք»ի. ծա համառատութիւնն է ծննդակ-, որ կը նշանակ «տուն», բնակարան մարդոց եւ աստուածոց, ճաշերու սրահ եւ տաճար» ըստ Bailly-ի, նոյնիսկ կը նշանակէ սենեակ, առանձնասենեակ՝ ըստ Schenkl-ի, եւ ոչ թէ ապարանք:

*Խալոօթառէս ըստ Bailly-ի կը նշանակէ իսկապէս պղնձէ գետին, յատակ, մակրիք մը՝ որ տրուած է Արամազդ աստուածին տան յատակին. հոն յիշատակուած է նաև իլիականին նոյն համարը (426): Այնպէս կը թուո՛ որ այդ բառին պղնձելովն նշանակութիւնը յատակին համար ըստուած է եւ ոչ թէ ամբողջութեան. որմէ կը հետեւի թէ Բագրատունիի պղնձակերտ-ը եւ Ղազիկեանի պղնձահիմ-ը ճիշտ նշանակութիւնը չեն տար, բայց եթէ լայն իմաստով միայն: Բագրատունիի պղնձակերտ-ը հաւանաբար զիցարանական հիմ մը ունի եւ առանց որեւէ պատճառի չէ իր ընտրութիւնը. Ղազիկեանինը անկէ կախում ունենալով հանդերձ՝ փոխուած է. կընար պահել նոյն բառը, եթէ երբեք իր մտքին մէջ «հիմ»ով չէ ուզած տալ սեմի, յատակի նշանակութիւն մը:*

## 12.

Ղազիկեան

Եւ քողն իրենց ձեռքին մէջ

Պատանիներ հինգարձէններ ունէին:

Բագրատունի

463 Իսկ մանկուն առ իւր ի ձեռսն ունէր շամփուրը հինգարձէն:

*Rosa Calzecchi Onesti (Հրատ. Einaudi)*

463 I giovani intorno avevano forche tra mano.

Յոյն բնագիրը

463 Νέοι δὲ παρ' αὐτὸν ἔχον πειπόθιολα χερσίν.

*Հարցը հինգարձէն բառին վրայ է, որ Բագրատունիէն է եւ կը համապատասխանէ յունարէն ու պերութիւնը (= չամփուր հինգ սայրով կամ ծայրով): Յիշնք ի հաստատութիւն ըստուածին՝ հեղինակաւոր Bailly-ի բացարութիւնը. «broche à cinq pointes pour faire cuire les victimes», ուր իրրեւ առաջին վկայութիւն նշանակուած է իլիականի մեզի ծահօթ համարը (463):*

Հինգարձեն-ը առանձին գործածուած՝ գուցէ այնքան հասկնալի չըլլար. ասոր համար է որ Բագրատունի շամփուրին կցած է զայն, մինչդեռ Ղազիկեան ստիպուած ըլլալով յապաւել աւելորդ համարուած բառերը, մտնելու համար պարտադրուած չափին մէջ, քիչ մը մթնուցած է իր տողը:

Ունիք երկանի, երեքտանի բառերը՝ համաձայն Ժանիքներու թիւին. ժանիք եւ ժանի նոյն են, վերջնո՞ւ կ'երեւի բարդութիւններու մէջ՝ առանց իր յոզնակաձեւ Քքին: Իսկ հինգարձեն-ը քիչ գործածուած է: Նէմ-ը չունի հինգարձեն-ը, բայց ունի երեխարձեն-ը, որ իրր բարդութիւն նոյն է եւ կը բացատրուի միւսով: Նոյն կը համարուի՝ երեխարձեն, կամ երեխարձեն, կամ երեխարձի Տբէայա, *Tridens fuscina*. Երեքտանի, գործի երկաթի երեւք ատամամբք: Վկայութիւնը բերուած է Վաքր Հարանց-էն ԺԹ: «Ունէին տէզս հրեցնս երեխայրիս, եւ երեխարձիս հրայլաւելս (ուրիշ օրինակ մը՝ երեքտրձնու): Ենար զերեխարձէնն այսին հրեցէն տէզ ի սիրտ նորա»:

Ստուգաբանական ակնարկ մ'ունիք սոյն Նէմ-ը. կը համարի թէ արձին նշանակէ ատամն կամ ժանիք (որ ըստ ար. սինն, Էսինն, Էրր. շն., պրս. տէնտան), որմէ բարդուած ըլլայ: Հաւանական կրնայ ըլլալ ծագումը արաբէքն սինն կամ էսինն բառէն՝ որ իրր ձայն մօտ է արձին-ին, ունենալով ատամն (= ակաայ) նշանակութիւնը:

Հը. Աճառեան դիտել կու տայ որ առանձին արձեն, արձեան, արձին, արձի չեն գործածուած, այլ միացեալ բառին մէջ՝ երեխարձեն (Երեքտանի): Սակայն Փէտմիալնեան<sup>8</sup> ունի իրը արմատ բառ՝ արձեանք, կամ արձենք, ենից, իւր (= մատնաձեւ սլաքաւոր գործի երկաթի, որպիսի է գործին ձկնորսայ): Նէմ չունի, մինչդեռ Զախոջանեան<sup>9</sup> ունի արձենք = երկաթի ժանիք կամ մատունք, rebbi, forca :

Հինգարձեն բառին կարելի գոյութիւնն ու նշանակութիւնը շատ յայսնի է ուրեմն եւ իր գործածութիւնն ալ Ղազիկեանի քով՝ արդարանալի ամէն կերպով, քանի որ կան նման ձեւեր՝ ինչպէս հինգամեան, հինգամեայ, հինգամեանի, հինգեակ (ինչպէս կայ եւ հընդիւնի): Բայց կը մնայ քննելի միշտ ծաղումը: Աճառեան խօսելով երեխարձեն-ի մասին՝ կը համարի թէ կազմուած է թարգմանաբար յունարէն՝ տրիթոլոց-էն (dard à trois pointes, trident<sup>10</sup>, տէզ եռասյր): Նոյնպէս մեկնելու է հինգարձեն-ը, ուր՝ ինչպէս յայտնի կը

8. Փէտմիալնեան Գրիգոր Պատուիելի, Բառզիրք Հայկակեան լեզուի, 2 հա. Կոստանդնուպոլիս, 1846: Հմմա. Ա. Հա. էջ 148:

9. Հ. Մ. ԶԱԽՈՋԱՆԵԱՆ, Բառզիրք Հայ եւ Խոալ, Վենետիկ, Ս. Ղազար, 1837:

10. M. A. BAILLY, *Dict. Grec-Français*, Paris, 1910, էջ 1957:

տեսութիւնը՝ տարբերութիւնը՝ միայն ժանիքներու թուական տարբերութեան վրայ է : Բայց մինչ երեքարձէն-ը գործածուած է նախնեաց քով՝ հինգարձէն-ը՝ ոչ : Անոնց կազմը, սակայն, նոյն է : Բայց Հը Աճառեանի «բառը կազմուած է թշենչ «երեք» + թշլաջ «արձակել» բառերից, որով եւ հասկանալի է որ հայերէն երեքարձէն եւս կազմուած պիտի լինի արձակի բառից, յապաւմամբ կամ սրա արժատը համարելով արձակ» : Աճառեան կ'եղարակացնէ՝ թէ արձէն բառ գոյութիւն չունի եւ սխալ ենթադրութեան արդիւնք է<sup>11</sup> :

Աճառեանի տեսակէտը իր որոշ հաւանականութիւնն ունի, ինչ-պէս ՆշՅ. ի տուած ստուգարանական անցողակի ակնարկը՝ նկատմամբ արձին բառի մը զոյտթեան, ինչպէս Զախիջախնեան ալ կու գայ հաստատել զայն արձէն ձեւով, սակայն ստուգարանական լուրչ քննութիւն մը մասնագիտութերու կողմէ՝ հարկաւոր է ընտրելու համար մին կամ միւսը երկու կարծիքներէն :

### 13.

#### Ղաղիկեան

Կառնարամները պատկեցին պատանիք  
Եւ բաժակով սեպանակցաց բաժնեցին:  
Եւ բոլոր օրն աքայեցի մանուկներն  
Աստուածն երզով հաշտեցնելու հետ էին,  
Եւ գեղեցիկ նուազներու օրհնութեամբ  
Հոչակելու Աղեղնաւորն հեռածիզ.  
Եւ լսելով ան կը հրճուէր իր հողւովն :

#### Բագրատունի

- 470 Գյառնարամն մանկըտոյն լցեալ գինեւու մինչեւ ի վեր՝  
471 Բաժակօք մատըռւակեալ բաժանեցին ամենեցուն:  
472 Եւ ապա զափն ողջոյն զաստուածն երզով հաշտ առնէին  
473 Գեղեցիկ օրհնութիւն հանեալ մանկունքն աքայեցոց,  
474 Նուազելով զլեղեղնաւորն, և նա լըեալ խնդայր ի սիրու:

#### Rosa Calzecchi Onesti (Հրամ. Einaudi)

- 470 I giovani coronarono di vino i crateri,  
471 Ne distribuirono a tutti, versandolo in coppe, a libare;  
472 Dunque essi tutto il giorno placarono il dio con il canto,  
473 Un bel peana intonando, i giovani degli Achei,

11. Հը Աճառեան, Հայերէն արմատական բառարան, Հռ. Ա, Երեւան, 1926, էջ 709:

474 Cantando il Liberatore; godeva egli in cuore sentendo.

Յոյն բնագիրը

470 Κοῦροι μὲν αρητῆρας ἐπεστέψαντο ποτοῖο,

471 νώμησαν δ' ἄρα πᾶσιν ἐπαρξάμενοι δεπάεσσιν.

472 οἱ δὲ πανημέροι μολπῇ θέντον ὑάσκοντο

473 καλὸν ἀειδοντες παιήσοντα κοῦροι Ἀχαιῶν,

474 μέλποντες ἔκάεργον· δὲ φρένα τέρπετ' ἀκούων.

Առաջին տողին վրայ կը գտնենք իսկոյն խառնարան բառին մէջ աշխարհաբարի դիմաղբութիւնը և ժխտական դիրքը. այդ բառը այսօր կը նշանակէ հրարտափի բերան՝ ուսկից հուր ու մոփիր եւ լաւայ զուրս կը ժայլթքէն. այդ բառը համենալու համար այն իմաստով՝ զոր գործածած է Ղաղիկեան՝ պէտք էր անոր ստուգաբանական պատմութիւնն ընել, որուն տեղը չէր հոն բնականաբար:

Bailly բացարելու համար աքանիր կամ աքանիր-ը (վերջինս յունիական ձևն է՝ գործածուած Հոմերոսի քով) պատմական ակնարկով մը կու տայ իմաստը. «grand vase où l'on mêlait le vin et l'eau pour y puiser avec les coupes ordinaires».

Նշե՛, որ կը կանփէ զայն ջուրջ 75 տարի, մեզի կու տայ սահմանը բառին հսկեւեալ ձեւով. խառնարան աքանիր, crater, որ եւ խառնելիք ասիք. անօթ կամ ընդունարան, յոր լինի զրմպելի ինչ կամ զրմպելիս խառնել, կամ արկանել, լնուլ, հեղուլ, որպէս կարսո, սափոր, թակոյլ: Օր. «Խառնեաց ի խառնարանս (կամ ի խառնելիս) զգինի իւրա». Առակ, թ. 2:

Խառնարանը էր ուրեմն մեծ աման մը՝ որուն մէջ Յոյները նախագէս կը պատրաստէին գինին, խառնելով մէջը ջուր, եւ յետոյ կը հրամցնէին բաժակներով հրատիրեալիներուն կամ բազմականներուն: Արդ, աշխարհաբարի մէջ ի՞նչ հարկ կար գործածել խառնարան-ը, որ իսկոյն կը տանի մեր երեւակայութիւնը հրարուփին ու լաւային, մինչդեռ կարելի էր զնել կարսո, քալոյլ. ինչպէս վերջինս գործածուած է նաեւ Աւետարանի մէջ (Յովկ. թ. 6): Գրաբարը, որպէս գասական լեզու, կրնար կապուած մալ հին բարին, աքանիր-ին՝ ճիշտ համապատասխան խառնարանին. մինչդեռ չ. Արուն Ղաղիկեան կը բնար զիւրացնել իմացողութիւնը տույին, որ մնացած է նոյնիսկ անկատար իր շարադրութեան մէջ. վասնղի՝ ի՞նչ կը նշանակէ «խառնարանները պասկիցին պատամիք»:

12. Նոր Բառագիրք Հայկագիտան լազուիք (Աւետիքեան - Սիւրմէլեան - Աւգերեան), 2 համ. Վենետիկ, Ա. Դալար, 1836-37:

«Պասկեցին» բացատրութիւնը չի տար տողին միտքը, եւ չէ համապատասխան բնագրին՝ որ ունի ըռտութիւնը։ այդ բառը անցած է իր մէջ ո՛չ թէ Բագրատունիէն՝ (որ պատկիշ-ի տեղ ունի «Ընուլց»), այլ շատ հաւանաբար Վ. Մոնթիէն՝ որ ունի «coronando il cratero» ձեւը։ Ի՞նչ կը նշանակէ այս բացատրութիւնը։ Բնագրին մէջ՝ մինչեւ բերանը լեցնելը իմաստը՝ փոխաբերաբար պատկուածի իմաստը թերեւս առած է։ կինառութիւն հրատարակութեան թարգմանիչն ալ դասական Մոնթիէն հետեւած է։

Ղաղկեանի տողին վրայ կը պակսի դեռ բնութեան խնդրին մաս-  
նաւորումն ալ. «ինչով լցոցին: Բագրատունի կ'ըսէ յայտնապէս  
«գինեան մինչեւ ի վեր», հարցազտ մնալով յոյն բնագրին. Ղափ-  
կեանի քով վրիպած է այս մասը, հետեւարար մթին կը մնայ տողը:

Մեծ ամաններէն, թակոյնիներէն՝ պատանիները կը լեցնէին գի-  
նին բաժակներու մէջ՝ ու կը մատոռւակէին։ Զրդ տողին «բաժակ-  
ներ»ով յոդնակին Ղաղիկեանի քով վերածուած է եղակիի, անշուշտ  
տաղաչափական հարկէն ստիպուած։ մէկ բաժակով չէ որ կը խմէր  
բազմութիւնը։ բնագրին մէջ ալ արդէն յոդնակի է (ծնուած, յոդ, ար-  
ծնուածուսու (v) կամ ծնուածու (v), յոդ, սեռ։ ծնուածուն, կործածուած ի-  
լիականի մէջ՝ Ա. 471, ԺԵ. 86, Ոդիսականի մէջ՝ Պ. 340 ըստ  
Bailly-ի)։

Ղաղկեանի կողմէն աւելադրութիւն մըն է յիտոք «սեղանակցաց»ը, որ կը պակսի բնագրին մէջ, բագրատունիի եւ իտալ. թարգմանութիւններու մէջ. պէտք էր գրուեր պարզապէս բոլորին (= ոչառ) :

Յաղիկեան նիւթապէս կը քայէ Բագրատ-  
առունիի քայլերուն Հետքերէն եւ կը տկարանայ զանազան կողմերով. Նախ «աքայեցի մանուկներն» գրաբարի «մանկունքն աքայեցւոցն» է : Դրաբարի մէջ մանուկը ունի աղու կամ երիտասարդի նշանակութիւն ալ, ինչպէս Աստուածաշունչի թարգմանութեան մէջ զանազան տե-  
ղեր. բայց աշխարհաբարի մէջ մանուկի-ի նշանակութիւնը շատ սեղմէ, վերապահուած նորածինի, եւ մինչեւ 7 տարեկաններու համար :

Իլիականի մէջ գործածուած է աօնքօս, որ կը նշանակէ տղայ, պատանի. Bailly ունի «jeune garçon». վերոյիշեալ իտալական թարգմանութիւնները աօնքօս-ի զիմաց ունին giovanî. աօնքօս յնիական ձեւն է (փոխանակ աօնքօս-ի), գործածուած յատիապէց Հռոմեացին թէ՛ Իլիականի (Ա. 473, եւ այլն), եւ թէ՛ Ողիսականի մէջ (Ա. 148, եւ այլն):

Սակայն Ղազիկեան երկու տող առաջ խօճօց-ի դիմաց դրած էր արդէն պատամի բառը, եւ որ անփոփոխ կերպով պահուելու էր հոս

ալ, քանի որ նոյն բառն է որ դրուած է միշտ բնագրին մէջ, ինչպէս Բագրատունին հետեւողաբար ունի մանկութեան և մանկական առաջարկութեան:

Դիտեցք հոս Բաղրամյանին ձեւին դարձեալ կրկնութիւն մը յաջորդ տողին մէջ. «Պատուածն երգով հաշտ առնէնին»ի դիմաց Ղաղիկեանի «աստուածն երգով հաշտեցնելու հետ էնին»ը: Այդ խօսքին միտքն է թէ Աքայիցի պատանիները ամբողջ օրը երգով, այսինքն երգելով ու պարելով ողոքեցին Ազգողոն աստուածը՝ որ փրկէ ժողովուրդը եւ դադրին սրածութիւններն ու մահերը, որով հարուածած էր ան Աքայիցիները:

Բնագիրը հոս ունի երկու յատկանշական եղբեր. մօլպյ (մօլպի, յէ), որ ըստ Bailly-ի կը նշանակէ chant mêlé de danse, երդ ու պար ժողովրդական եւ կրօնական նկարագրով, որ առանձին անուն մ'ալ ունի՝ Ապողոնի նուիրուած ըլլալուն համար եւ կը կոչուի ուսիշօնա, թիջիկի երգ կամ ազատարարի երգ նշանակութեամբ կապուած՝ ուսիշօն, յօնօս բատին, վերացիր տիտղոսը բժիշկ-աստուածին՝ որ Ապողոնն է: Խատի. Թարգմանութիւնը գրած է մօտաւորապէս յունական բառը՝ peana, մինչ նագրատունի՝ օրինութիւն, կցելով համաձայն բնադրին գեղեցիկ մակդիրը. առաջն... ուսիշօնա = «գեղեցիկ օրէնութիւն», որ Ղաղիկեանի սա ընդհանուր բացարութեան մէջ՝

«Եւ դեղեցիկ նրագներու օրհնութեամբ»

կորսնցուցած է իր միութիւնը: Մէկ է երգը, եւ միշտ նոյնը - բնագիրն ալ եղակի է մօլոդի որ յատուկ կոչումով մ'ալ առծոն պահոնա անունով ճանչուած է: Աւքեմն նուազներու հարց չկայ: Բագրատունի հաւատարիմ է բնագրին, բայց Ղաղկեան՝ մեխնելով Բագրատունին՝ կատարած է շեղումներ, մանաւանդ երբ իրմէ աւելցուած «եւ» շաղկապի մը բաժանումով՝ կ'անջատէ երգը օրհնութենէն:

Տեսնենք այժմ Ապողոնի միւս տիտղոսը՝ որ յաճախ կու գայ զիւցաղներութեան մէջ. քննութեան առնուած վերջին երկու տողերուն մէջ ունինք Աղեղնաւոր մակդիբը, որուն կը համապատասխանէ յունարքն բնազրին մէջ նկածը ունեցած էլքրաց («Էնաց եւ ըլրաց կամ էրցաւ = «Կեռու») եւ արձակելութիւնի միւս տիտղոսը՝ կազմուած): Սակայն Բագրատունի փոխանակ հեռանակի գործածած է հոս Աղեղնաւոր բառը, մինչ յունական նոյն բառին դիմաց 479 տողին վրայ ունի կորպվածիզն Ապողոն (նկածը՝ ’Առօնաց):

Մինչ Բագրատունի այլեւայլ գիւտեր ունի այդ մակերը արտա-  
յայտելու մէջ, Ղազիկեան նախընտրած է անոնցմէ՝ հեռածիգ բառը,  
եւ երբեմն ալ փոխ կ'առնէ միշտ Բագրատունիէն՝ Ազեղնաւորը եւ  
Հաստաղեղը:

Աւելի ճշտելու համար ըստնք՝ որ իլիականի Ա. երգին առաջին տողերուն վրայ կը գտնենք դիպաղեղ և դիպածիգ բառերը, զորդած-

ուած իրեւ Ապողոնի աստուածային մակդիր . ան ոչ միայն անվրէս , այլ նաեւ հեռուէն կը հարուածէր : Բաղրատունի՝ Ա. երգին մէջ գէթ (որոր քննած ենք ծայրէ ծայր) , զարմանալի վերապահութիւն մը ունեցած է հեռանակ բառին հանդէպ , թէեւ ան կը համապատասխանէ ճշգրտօրէն էքաքրօց , էնդիքուած էնտերէ բրեք բառերուն՝ գործածուած բնագրին մէջ՝ 21, 75, 96, 110, 147, 370, 373, 385, 438 , 474 տողերուն վրայ : Առանց զիմաց փոխն ի փոխ կը գործածէ դիմապեղ , դիմապահիգ , կորովապահիգ , բազապեղ , աղեղնաւոր , հաստաղեղ . բայց դիմաւորապէս կորովապահիգ-ը եւ աղեղնաւոր-ը :

## 14.

Ղաղիկեան

' և այլքածին

Երբ վարդամատըն Առաւօտն երեւցաւ...

Բազրատունի

477 Այդածին՝ մինչ Առաւօտըն վարդամատն երեւցաւ ,

Rosa Calzecchi Onesti (Հրատ. Einaudi)

477 Ե quando figlia di luce brillò l'Aurora dita rosate,

Ցումարին բնագիր

Դիմոց ծ՝ դրւցնեաւ գանդ իօծօծակտուուօլօց ՚ Հաց ,

Դիմենք նախ Bailly-ի տուած դիցարանական բացատրութիւնը դրւցնեաւ բառին դիմաց . «file du matin , ép. d'Eôs (l'Aurore) , իր վկայութիւն նշանակուած է Իլիականին նոյն համարը (477) :

Բաղրատունիի «Այդածին»ը է դրւցնեաւ-ին հայցումը , այսինքն ծնունդը առաւօտու ( Էօր , Էգրօս , և սոլումով՝ նը , նրօս , դր + միացած ցնեաւ-ին ) : Արշալոյսն է աղջիկը Առաւօտին կամ Այդին :

Բաղրատունի սակայն դաշտ թարգմանած է Առաւօտ բառով , փոխանակ Արշալոյս-ի , որ աւելի ուղղի եւ հասկնալի պիտի ըլլար : Եւ վարդաման մակդիրն ալ հայերէնին մէջ տրուած է Առաւօտին՝ փոխանակ «Արշալոյս»ին : Խոկ Ղաղիկեան նոյնութեամբ առած փոխագրած է աշխարհաբարի մէջ եւ մնացած է Վարդամատն Առաւօտ :

Դիմել կու տանք որ Բաղրատունի նոյն Դիւցաղներգութեան ժթ . երգին առաջին տողին ՚ Հաց-ն ալ թարգմանած է Առաւօտ բառով , համաձայն մնալով ինքնիրեն :

«Վարդամատն»ի չստեղծումը ճաշակաւոր ու ճիշտ՝ համապատասխան է յունարէն իօծօծակտուուօլօց-ի (= ըստ Bailly-ի aux doigts de roses , ép. d'Eôs) . Բաղրատունի յաճախ գործածած է զայն նաեւ իր անձնական գործին «Հայկ Դիւցաղն»ի մէջ :

## 15.

Ղաղիկեան

Անոր ըսաւ ամպակուտակն Արամազդ

Բագրատումի

560 Զայս առ նա պատասխանի ամպրոպայինն ետ Արամազդ

*Rosa Calzecchi Onesti (Հրատ. Einaudi)*

Ե ricambiandola parlò Zeus che raduna le nubi

Յոյն բնագիրը

560 Տիս ծ ձումաւիճմենօս որօսէփի նեֆելիցետա Զեւս.

Հոս դիտելի է ի նազաստ Ղաղիկեանի որ Արամազդի տիտղոսին մէջ՝ Բագրատումինի ամպրոպայինն-ի տեղ գործածած է ամպակուտակ բառը, ուրիշ տեղ մըն ալ ամպրոպակէզ: Հաւանաբար անդրագարձած ըլլալու է նշանակութեան թէթեւ տարբերութիւն մը այդ եղրին: Bailly ասոր բացատրութիւնը կու տայ «assembleur de nuages» ով. ամպակուտակն ալ այդ իմաստին աւելի կը մօտենայ անշուշտ: Բագրատումինին յաջորդ երգերուն մէջ ունի թէ՛ ամպրոպակէզ-ը և լու թէ՛ ամպակուտակ-ը: Նախնիք գործածած են ամպածին, ամպայարոյց՝ որ նոյն միտքը կը յայտնեն:

Բայց չկարծուի որ Բագրատումինի «ամպրոպային»ը տկար կը մնայ անկէ իր նշանակութիւն. մանաւանդ թէ աւելի եւս ուժգին կը հնչէ իր իմաստին խորութեամբը Վասնի ամպերը կուտակելը կամ դիզելը չէ որ աստուածին ոյժը կամ մեծութիւնը ցոյց կու տար, այլ այդ ամպերէն ծնած սսատը, խոռովութիւնը, փոթորիկը, ճայթքումը՝ իրը նշան իր բարկութեան. այս է Արամազդին ալ դիցարանութիւնն մէջ տրուած հեղինակութեան պատկերաւոր բացատրութիւնը: Նշի՞ւ ամպրոպայինն-ի դիմաց՝ երբ կը զնէ քանի մը ուրիշ բառեր՝ ամպարեր, ամպայարոյց, կը զնէ խնդրին հետ ճիշտ կապակցութիւն ունեցող ամպրոպայինն ալ, համապատասխան յունարէնով նեֆելիցետա Զեւս (= նեֆելի = ամպ եւ դիցետա = դիմով, եւ դ-ներու սղումով միացած) = Nubes excitans Juppiter:

\* \* \*

Ղաղիկեանի համոզումն է հարստացնել աշխարհաբարը՝ գրաբարի դանձերէն հանուած նոր բառերով ու ձեւերով: Այդ հարստութիւնը, կը կարծենք, պէտք է զայ ժողովուրդէն: Ասոր ալ համոզումն ու դիտակցութիւնը ունի մեր թարգմանիչը, սակայն երբեմն մղուած դրաբարի հանդէպ ունեցած իր չափազանց սէրէն եւ հսկայ պաշարէն, ակամայ կը տարուի անկէ:

Իլիականի այս Ա. երգին լեզուական թեթեւ քննութեան մը ընթացքին աչքի զարնող գրաբարի հետքերէն են նաեւ ակումբ-էն կաղմուած բայի մը գործածութիւնը՝ երբ կ'ըսէ. «Արդ, երբ բոլոր ակըմբեցան միահոյք»:

Զուս գրաբարի հետք մըն է «մեր տանը մէջ պառաւնայ յԱրգոս», եւ կամ «յանդ պիտի ելլէ». յանդ ելլի՝ աշխարհաբարը չի կրնար տանիւ, ինչպէս նաեւ «աղէ փորձ փորձէ», որուն գրաբարն է Բագրատունիին քով. «փորձ աղէ փորձեա», հարթաքաղ (Գիրք պիտ.) փոխանակ հարթայատակի, քիչ գործածուած հոմանիւ մը միւսին:

Գրաբարի գրաբուածք մըն է սա տողը.

«Ոչ ալ բերրի ու մարդաշաա Փըթիոյ

Մէջ իմ հունձքերըս վարեցին քնար աղարս»:

«Վարեցին քնար աղարս»ը գրաբարի սա տողերուն տպաւորութենէն առաջ եկած է.

«Եւ ոչ համբուն ի Փթիա դալաբագեղ մարդագարման

Զարտորայա աղարսեցին»...

Ղազիկեանի յիշողութիւնը, ականջը լեզուածք է գրաբարով, որուն ակամայ կը յանձնուի, հակառակ թերեւս իր սկզբունքներուն:

Ղազիկեանի համոզումներէն մէկն ալ եղած է ճոխացնել աշխաբարհաբար գաւառական եւ նոյնիսկ ոամկօրէնէ փոխանցուած բառերով. այս մտքով Պարաբեակի ի՞նչ լի՞նչ ժողովրդական բառեր մտած են իր թարգմանութիւններուն մէջ: Անոնց քննութիւնը չի որ մտադիր ենք կատարել հոս: Բայց անցողակի կերպով նկատի առնուածթող ըլլայ այս ետսակէտը, որ իլիականի թարգմանութեան մէջ ալ երեւան կու զայ իլ այս ձևուամը: Օր. էջ 31.

Բանի՛կ մըն ալ չըկարենաս ատիկել.

Այլ իմ սրտէս պիտ՝ աւելի հեռանաս,

Եւ քեզ համար շատ դառնագոյն պիտ՝ ըլլայ:

Գործն ըսածիկ պէս իսկ ըլլայ՝ ուղածս է:

Գըռոլէ, կարկէ՛ եւ հնազանդէ իմ խօսքիս.

Գուցէ բոլոր Ոլիմպոսի աստուածներն

Օգնութիւն մ'իսկ չըկարենան՝ լինել քեզ Յ.:

Հոս կը հանդիպինք երկու բառերու որոնք դաւառէն են. մէկն է ասիկել կամ ատակել, այսինքն՝ ատակ ըլլալ, ձեռնհաս ըլլալ բան մը ընելու: ՆշՔ. կ'աւանդէ թէ գործածուած է վարք Հը. Գ. մէջ. «Այր մեղաւոր զայդ ոչ ատիկեսցէ առնել»: Կ'անդրագարձնէ բառարանը՝ որ աւելի ռամկօրէն է քան բուն դասական բառ:

Երկրորդ բառը գովել-ն է, հաւանաբար գաւառական ծագումով,

թերեւս Պարտիզակի բարբառով, որուն իմաստն է «լոփի մնջիկ նըստիլ»:

Բարբառունիին քով տողը այսպէս կը հնչէ.

565 Այլ կարկեա' նիստ լըովիկ, եւ հրամանիս լեր. ունկընդիր:

Արամազդն է որ զայրացած՝ այս խօսքերը կ'ուղղէ Հերային, չմիշամտելու իր գործերուն եւ ոչ ալ զանոնք քննադատելու։ Այդ տողը Ղաղիկեանի մօս առած է հետեւել ձեւը.

Գըողէ՛, կարկէ՛, եւ հնազանդէ՛ իմ խօսքիս :

Անհասկնալի կը մնայ տողը՝ եթէ գողէ-ին հետ չմտերմանանք։ Խտալական թարգմանութիւնը Rosa Calzecchi Onesti-ին ունի.

«Ma siedi senza parlare e obbedisci al mio ordine»

յոյն բնագիրը՝

ձձլ՝ ձկնօսա աձնոցո, էմֆ ծ՝ էպւելթեա մնջա, որուն բառական թարգմանութիւնը պիտի ըլլայ՝

Այլ լոփի նստէ, եւ հնազանդէ իմ խօսքիս .

«Լըոփի», որ ձկնօսա-ը (silencieuse ըստ Bailly-ի) ճիշտ հայացումն է, Բաղրամունիին քով ուրեմն եղած է «կարկեա' նիստ լոփի», իսկ Ղաղիկեանին քով գողէ-ով արտայայտած է, որ կը մնայ մութ։

Նոյն ձեւին եւ նոյն բացատրութեան կը հանդիպինք Իլիականի Բ. Երդին մէջ եւս։ Ղաղիկեան ունի.

չուառակա'ն, տե՛ղըդ գոզէ,

Ու մտիկ ըրէ խօսքին քենէ մեծերուն։

Բագրատունի.

200 Այ չըւառ, նիստ անխըլիրս, այլոց ձայնի լեր ունկնդիր։

Խտալերէն վերոյիշեալ թարգմանութիւնը ունի «Stattene fermo a sedere». իսկ յոյնը ունի ձերեմաց դժո, ուր ձերեմաց-ը ըստ Bailly-ի՝ չ սան bouger, en restant immobile, համապատասխան Բաղրամունիի «անխիրտ»ին։

Ղաղիկեան կապուած է իր գողիւ-ին, որուն իմաստը բացատրեցինք արդէն։

Հոս վերջ կու տանք մեր անդրադարձութիւններուն՝ Ղաղիկեանի կարդ մը եղականութիւններուն չուրջ՝ որոնք դասականներու թարգմանութեան մէջ կը յայտնուին։ Յաջորդ անդամով նկատի առնել պիտի տանք վերոյիշեալ բառերէն ոմանց մասին՝ միւս երգերուն մէջ երեւցած նման կամ տարբեր գործածութիւններ, որոնք կընան օգտակար ըլլալ եղարաւանական ճշուամներու համար։

Հ. Մ. ՃԱՆԱՇԵԽԱՆ